

Ս երջապէս՝ կասկածոտութիւնը անանկ ախտ մըն է որ ամէն առաքի- նութիւններով զարգարուած մարդն ալ ատելի կ'ընէ . ինչու որ կասկածո- տը՝ վերի ըսած բաներէս 'ի զատ , գէշ կասկած ալ կուտայ իր վրայ : Ընդհանուր առածը կ'ըսէ՝ Թէ Յորոց կրէ ոք , 'ի նոյն և զայլս կարծէ . այսինքն ամէն մարդ ինքն ինչպէս է նէ՝ ուրիշ- ներն ալ այնպէս կը դատէ : Հպարտը ուրիշներն ալ հպարտ կը կարծէ . որ- կըրամուր՝ որ ուտելու համար կ'ապրի՝ չհաւտար որ ուրիշները ապրելու հա- մար կ'ուտեն . նախանձուր կը կարծէ որ ամէնքը իր վրայ կը նախանձին . ասանկ ալ ամէն ախտաւոր մարդ՝ ու- րիշն ալ իր ախտին տէրը կը կարծէ : Ընոր համար կասկածոտը գէշ կարծիք մը կուտայ իր վրայ՝ Թէ ուրեմն ուրիշ- ներու վրայ կասկած ըրած ախտերը իր սրտին մէջը կան . Թէպէտ և աս բանս միշտ չըստուգուի , որովհետև առաքինի մարդիկ ալ երբեմն կասկա- ծոտ կ'ըլլան . ու Թէ որ ընդհանուր առածէն՝ որ վերը ըսինք՝ բացառու- Թիւն մը կայ ընելու նէ , կասկածոտ մարդն է՝ որ իր չունեցած ախտն ալ ուրիշի վրայ կը կասկածի :

Եւ Թէ ինչ խեղճ բան է՝ անմեղ անձի մը վրայ ծուռ կասկածանք ը- նելը , Սամուէլ մարգարէին մօրը պա- տահած բանէն յայտնի է : Ըս խեղճ կնիկը՝ որ զաւակ ունենալու բաղձանքով միայն աշխարհք մտեր էր , ու կը փափաքէր մանչ զաւակ մը ունենա- լու որ Ըստուծոյ նուիրէ , որ մը տա- ճարին մէջը երկար ատեն լալով ա- ղօթք ընելէն՝ մարելու պէս եղած , ու չկրնալով շրթունքը շարժել՝ երբոր միայն սրտանց առ Ըստուած կը պա- ղատէր , Հեղի քահանայապետը կաս- կածիլ սկսաւ՝ մտքէն ըսելով որ սա կնիկը գինով պիտի ըլլայ : Ըսնը կաս- կածով միայն չըմընցաւ , իր մտքէն անցածը յայտնեց ալ սպասաւորին . ան ալ խեղճ կնկանը վրայ փրթաւ , ինչուան երբ պիտի քշէ ատ քու գի- նովութիւնդ , ելիր կորսուէ գնա աս .

կից ըսելով : Խեղճ կինը յանկարծա- կիի եկաւ , ու երթալու ատենը ա- նանկ խեղճ պատասխան մը տուաւ որ Հեղի քահանային սիրտն ալ շար- ժեցաւ , դարձաւ ըսաւ . Ըստուած հետդ ըլլայ ու քու խնդիրքդ կատա- րէ : Իրաւցընէ ալ խնդիրքը կատա- րուեցաւ , Սամուէլ մարգարէին պէս զաւակի մը մայր եղաւ : Ըսկէց յայտնի կ'երևնայ որ ինչպէս կասկածոտու- Թիւնը՝ մարդուս դատմունքն ալ կը ծռէ . անոր համար հին հեթանոս բանաստեղծներուն առածն է .

Ի կասկածէ տեղի տուր ,
Դատումն անտի ծնանի Թիւր :

*

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լ ԷՊԻ ԵՊԻՏԵՐ ՈՒ ԵՐ ԲԵՐԵՐ :

Օ ԱՐՄԱՆԱԼԻ նորութիւններէն մէկն ալ աս է մեր օրերն որ Թէպէտ ամէն ազգ իր հայրենեացը վրայ մաս- նաւոր սէր մը կ'երեցընէ՝ ինչպէս նաև առաջները , բայց հիմա անոր հետ մէկտեղ արևելցի ազգերը մեծ հա- մարում ու սէր կը ցուցընեն Եւրո- պայի վրայ , Եւրոպացիք ալ արևելքի վրայ : Սէնք աս կ'ըսենք որ երկու կողմէն ալ իրաւունք կայ , բաւական է որ իրենց համարմանն ու սիրոյն պատճառները խաբէական չըլլան : Ըրևելցիք եթէ սիրեն ու պատուեն Եւրոպացուց քաղաքականութիւնն ու կրթութիւնը , գիտութիւններն ու արուեստները , շատ աղէկ կ'ընեն . բայց Թէ որ անոնց գէշ սովորութիւն ներն ալ սիրեն ու գովեն , ըսել է Թէ խաբուեր են : Եմանապէս Եւրոպա- ցիք ալ եթէ պատուեն ու սիրեն արևելքը , իրաւունք ունին ամենայն կերպով . բայց կը խաբուին՝ Թէ որ կարծեն Թէ հիմակուան արևելքն ալ հին ատենի ծաղկած , բազմամարդ

չէն , հարուստ , ու ամէն տեղովը և ամէն կողմանէ զուարճալի ու երջանիկ արևելքն է : Սակայն աղէկն ան է որ թէ արևելքիք և թէ Աւրոպացիք իրարու երկիրները անձամբ տեսնեն որ մէկզմէկ ալ կարենան քիչ մը ճանչնալ :


Եւ սկզբունքներով ալ հիմակուան ատենս Աւրոպացիք մեծ փոյթ ու ջանք ունին դէպ 'ի արևելք ճամբորդութիւն ընելու , և աս ջանքը տարուէ տարի աւելնալու վրայ է մէջընին . բայց ցաւալին ան է որ շատը ինչ մեծ համարմունքով որ կ'երթան արևելք , կարծես թէ ան համարմունքնին հոն կը թողուն ու այնպէս կը դառնան իրենց երկիրը . ո՛ր քանի՜ Շաթուրիանի պէս , Վամարթինի պէս ճամբորդներ որ ո՛ր ալ երթան՝ իրենց ճարտասանութիւնն ու բանաստեղծութիւնը հետերնին կը տանին , ու հասարակ մարդկանց ամենեւին համ չառած երկիրներուն ու սովորութիւններուն տեսքովը իրենք կը զմայլին :

Այսպիսի սակաւագիւտ ճանապարհորդներուն մէկն ալ Ալէտի Ասթեր Սթէնհոփ անունով անգղիացի ազնուական տիկինն էր որ երեսուն տարու ընէ 'ի վեր ինչուան մօտ ատեններս՝ արևելք ու արևմուտք հռչակուած էր իր նոր տեսակ ճամբորդութեանը , մանաւանդ թէ պանդխտութեանը համար :

Փիթիթ անունով անգղիացի կոմսը Միգղիոյ առաջին քաղաքագէտ իշխաններէն մէկն էր անցեալ դարուն ետքերը . ասոր եղբորը Աորտ Սթէնհոփին աղջիկն էր Ասթեր , ու կարծես թէ իր հօրեղբօրը իրատներուն ու հօրը անբաւ հարստութեանը հետ՝ անոնց մեծանձնութիւնն ու քաղաքադիտութիւնն ալ ժառանգեր էր , այնպէս որ թէ հարստութեանը և թէ ազնուական ծանրութե՛ ու խելքին կողմանէ՝ զօրաւոր թագուհիէ մը վար չէր մնար : Միգղիոյ մէջ ամենէն երևելի ազգատոհմներէն առա-

ջարկութիւններ եղան իրեն որ աշխարհք մտնէ , բայց ինքը անոնց ամենուն ալ չէ ըսաւ : Այլաւ քալեց Աւրոպայի բոլոր մայրաքաղաքները , բայց այնպիսի կերպով մը որ քովիներն ալ կ'իմանային թէ ծածուկ մտմտութեամբ խորհուրդ մը ունի սրտին մէջ . օր մըն ալ նաւ մտաւ՝ դէպ 'ի արևելք երթալու , միտքը հաստատ դնելով որ մէյմըն ալ Միգղիա չդառնայ . ինչո՞ւ ըսեսնէ՞ պատճառը ինչուան հիմայ ալ չգիտցուիր . կը կարծուի թէ աւելի Միգղիոյ օդին չհաւնին էր բուն պատճառը . ինչպէս որ գրած ալ է եղեր մէկուն թէ՛ “ Աս ասկէ ետքը չեմ թողուր արևուն ծնած տեղուանքն ու Միգղիոյ մութ ու խոնաւ երկիրները չեմ դառնար ” :

Օմիւռնիա որ հասաւ , կարծես թէ իր մտմտութեանը սկսան կերպով մը կատարուիլ . վասն զի ան միջոցին ժանտամահ կայ եղեր հոն , ինքն ալ բռնուեցաւ , ու մեռնելէն հազիւ խալըսեցաւ : Պօլիս գնացնէ՛ սրտին ուղածին պէս արևելքի համը հոն սկսաւ առնուլ կ'ըսես . վասն զի թագաւորին պալատն ալ մտաւ , ու հոն թագուհիներուն մէջ ինքն ալ հիւր թագուհի մը երևցաւ , ու ամէն տեսակ հարկիք ու մեծարանք ընդունեցաւ . բայց ան փառքը պատիւը իրեն համար չէր . շուտ մը ձանձրացաւ անոնցմէ . հրովարտակներ ու հրամանագրեր առաւ թագաւորէն , ու ան գին քարեր , մարգրիտներ , արծաթ ու ոսկի առած հետը՝ ճամբայ ելաւ : Հռոդոս կղզին քովերը սաստիկ փութորիկ մը ելաւ , ասոր մտած նաւը կոտորտեցաւ , բոլոր այն անգին հարրստութիւնն ալ ծովուն տակը գնաց . ինքն ըսեսնէ՛ տախտակի մը վրայ հազիւ ողջ մնացած՝ անբնակ կղզի մ'ընկաւ , ու քսանուչորս ժամ հոն մնաց անօթի ծարաւ : Բաղդէն ձրկնորս մը հոն հանդիպեցաւ , առաւ Հռոդոս տարաւ զինքը . աս որ չըլլարնէ՛ ան կղզին իր գերեզմանը պիտի ըլլար :



Ի իբանանու Ղաթի Բերդը :

Հարդոսէն դարձաւ Մալթա, անկէ ալ Լնգղիա. հոն քիչ ատենի մէջ ժողովեց ժողովրտեց բոլոր իրեն մնացած ժառանգութիւնն ու նորէն ճամբայ ելաւ, Լաւոզիկէ գնաց (որ Լաթաքեա ալ կ'ըսուի). հոն տեղուանքը արպերէն սորվեցաւ, ու Իբանանու Տիւրզի ու Մառոնի իշխանաւորներուն հետ բարեկամացաւ. Պոտէն անունով գաղղիացի մըն ալ գտաւ իրեն խորհրդական ու թարգման, որովհետեւ ասիկայ Հալէպ քաղաքը շատ կեցած ըլլալով՝ արևելեան լեզուներու տեղեակ էր. ու ելաւ գնաց Իբանան: Բըջի բերան ոչ միայն Իբանանու բոլոր լեռները քալեց աչքէ անցուց, այլ նաև աւազուտ անապատները մտնելու սիրտ ըրաւ. դնաց քալեց Պամասկոս, Լըռուսաղէմ, Հէմս, Պաալպէք ու Պալմիրա:

Հոն նոր Օ ենոբիայի մը պէս (որ առկէ 1700 տարիի չափ առաջ Պալմիրայի հռչակաւոր Թագուհին էր) խիստ մեծ պատիւ ու մեծարանք գտաւ ան կողմի Լըբաբացուցմէ երեսուն հազարէն աւելի Լըբաբացիք քովը ժողովեցան, ու Պալմիրայի Թագուհի կ'անուանէին զինքը. բոլոր ան ժամանակն որ հոն անցուց՝ հանդէս հարկիք խաղ ուրախութիւն չմնաց որ չընեն իրեն համար. ինքն ալ իրաւցընէ վեհանքն Թագուհիի մը պէս՝ առատ առատ սարգէներ կուտար անոնց մեծերուն. ու ան տեղերուն շէխերը ինչուան հիմա կը ցուցնեն եղեր եւրոպացի ճանապարհորդաց՝ անոր բաժնած արծըթէ թալէռները, ըսելով թէ ասիկայ ձեր թագուհոյն մեզի տուած ընծան է: Իրենք ալ Լէտի Լսթերին առատաձեռնու:

Թեր փոխարէն՝ հրամանագրեր տուեր են իրեն որ ինչ Եւրոպացի որ երթայ իր յանձնարարութեամբը ան աւերակները տեսնելու, անվախ համարձակ կարենայ երթալ՝ հազար դահեկան միայն փուրք տալով:

Ըն փառաւոր ճամբորդութենէն իբրանան որ դարձաւ, միտքը դրաւ որ բարձր լեռան մը վրայ հաստատէ իր բնակութիւնը՝ հին Սիդոն քաղքին աւերակներուն մօտ: Ըքեայի բղետաշիւր Սիւլէյման փաշա, անկէ ետքն ալ Ըպտուլահ փաշա մեծ համարմունք ունէին վրան. ուստի երբ որ խնդրեց անոնցմէ Ղուլի ըսուած բերդը որ ատենով վանք մըն է եղեր, ու անոր քովի գեղը, սիրով տուին իրեն: Ըն բերդին մէջ, կամ թէ ըսենք՝ ան գրեթէ անմատոյց լեռան ծայրը շէնքեր շինեց՝ Եւրոպայի միջին դարու ատենները շինուած բերդերուն ձևովը, պարտէզ մըն ալ տնկեց ու զարդարեց արևելեան ախորժակով: Հոն շատ տարիներ անցուց Ըտի Եսթերը ամէն տեսակ արևելեան ճոխութեամբ, բազմաթիւ թարգմաններով ծառաներով աղախիններով, ու Ըրաբացուոց շէխերուն հետ թղթակցութիւններ ու դաշնագրութիւններ ընելով: Ըրաբացի երկի մարդկանց հազուստը կը հագնէր շատ անգամ, ու անոնց պէս քաջութեամբ ձի կը հեծնէր, այնպէս որ իրենք ալ կը զարմանային:

Բայց աս ճոխութիւնը ետքերը պակսեցաւ. Եւրոպայէն հետը եկած անձանցմէ որը մեռաւ՝ որը Եւրոպա դարձաւ. արաբացի մեծերուն համարումն ալ քանի գնաց պաղեցաւ, ու Ըտի Եսթերը գրեթէ երեսէ ընկածի մը պէս մինակ մնաց, ու ախտարական գուշակութիւններու ալ ետեւէ եղած ըլլալուն՝ թէպէտ անոնցմով կը զբաղէր, բայց խելքը աւրուածի մը պէս էր: Ըն վիճակին մէջ տեսան զինքը Սարսելիւս, Ըամարութին և ուրիշ անուանի ճանապարհորդներ:

Բսան տարի Ըտուոց երկրին մէջ այսպիսի կարգէ դուրս կեանք մը անցընելէն ետեւ՝ 1839^ն մեռաւ նոյն Ղուլի բերդին մէջ, որուն պատկերն է հոս դրածնիս, ու անբեր բայց բարձր ու գեղեցիկ լեռներու մէջ կ'իյնայ: Տասը տասուերկու կտոր բաժնուած է մէջի շէնքը՝ ամէնն ալ միայրկ. ու ոչ միայն իր պալատականներուն բաւական տեղ կայ եղեր հոն, հապանակ իրեն հանդիպող ճանապարհորդներուն. և թէպէտ առջի բերանը ամենևին չուզէր եղեր անգղիացի ճանապարհորդներն ընդունիլ, բայց ետքերը սիրով կ'ընդունի եղեր:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ
ԱՐՈՒԵՍ:

Յախապակ շինելու հերպը:

ՅԱԽԱՊԱԿ՝ շինելու արհեստը Չինացիք ու Ղափոնները հնարած կը սեպուին, ու ինչուան հիմայ ալ անոնց շինած յախապակէ ամաններուն բարակութիւնը խիստ անուանի է: Ընոնցմէ սորվեցան նաև Եւրոպացիք, և ամենէն առաջ Վաղղիացիք: Ընգղիոյ մէջ առաջին յախապակի գործարանը 1752^ն շինուած է, Սաքսոնիայի մէջ 1702^ն. բայց անոնց շինածներուն ազնուութիւնը Վաղղիացուոց շինածին չհասնիր: Սենք հոս յախապակի շինելու արհեստը ստորագրելէն առաջ՝ համառօտ տե-

1 Մեր լեզուին մէջ յախապակ կ'ըսուին ան գոյն զգոյն մանր քարերը, որոնցմով միւսինն (ճօշխոք) ըսուած պատկերներ ու անոնց նման զարդեր կը շինուին. բայց ռամիօրէն սովորութիւն եղած է յախապակի ըսել նաև ան տեսակ նիւթին որ տաճկերէն ֆալֆուր կամ ֆուֆուր կ'ըսուի: Իտալացուոց porcellana բառը (ուսկից ելած է նաև Վաղղիացուոց porcelaine) փորթուգալացոց բառ է, ու իսկ կը նշանակէ, որովհետև Չինու երկրէն Եւրոպա ամենէն առաջ փորթուգալիք բերին աս տեսակ ամանները. իսկ Չինաց լեզուով Բի-լի կ'ըսուի: